

Ֆ Ր Ե Տ Ե Ր Ի Ք Ճ Ո Փ Է Ն

(Իր Փարիզ ժամանման հարիւրամեակին առթիւ)

Անցեալ տարի (1930) Լեհաստանի մէջ Թրետերիք Շօփէնի հայրենիքէն մեկնումին հարիւրամեակը կատարեցինք: Ներկայ տարւոյս (1931) սեպտեմբերին, հարիւր տարին լրացաւ այն օրէն, երբ լեհական երաժշտութեան վարպետը Փարիզ հասաւ, ուր մտադիր էր ժամանակ մը միայն մնալ, ինչպէս անցագրին մէջ նշանակուած էր, եւ ուր մնաց ընդ միշտ ճակատագրին որոշամբը:

Փարիզ հասաւ իր 21 տարեկան երիտասարդ հասակին մէջ՝ իրմէ առաջ հոն հասած էր արդէն գերահանձար նըւազահանի եւ քաջ երաժշտի իր համբաւը, որուն արժանացաւ ո՛չ միայն ի վարշաւիա, այլ եւ օտարազգիներու մօտ, մանաւանդ ի վիճննա:

Շօփէնի Փարիզ հասնելուն հարիւրամեակն է որ կը տօնէ այս տարի (1931) ամբողջ զարգացեալ աշխարհը: Սպանիոյ Մաեօրքա կզզիին մէջ 1931ի դարնան կատարուած տօնախմբական հանդէսներէն յետոյ, ներկայիս, նոյեմբերին, ֆրանսան իր մեծարանքը կ'ընծայէ անմահ ստեղծագործողին, որ կեանքին կէսը ի Փարիզ անցուց եւ նոյն քաղքին Փէր-Լաշէզ դերեզմանատան մէջ կը հանգչի: Հոն մնացած է անոր առաջինը, սակայն սիրաը, այն Լեհացիի

սիրաը, իր վերջին կամքին համեմատ, վերադարձաւ հայրենիք եւ վարշաւիոյ Ա.Խաչ եկեղեցւոյն մէջ զետեղուեցաւ: Անպաճոյց եւ համեստ յուշարձան մը կը ներփակէ զայն և Աւետարանչին խոսքերը որ անոր վերտառութիւնը կը կազմէն «Զի ուր զանձն ձեր է, անդ եւ սիրտք ձեր եղիցին», ամբողջ աշխարհի կը հոչակեն, թէ Լեհաստանը եղած էր Շօփէնի գանձը եւ իր սիրտը անոր կը պատկանէր:

Այս իրողութիւնը իր խորին իմաստն ունի: Շօփէնի երաժշտութեան առանձնայատկութեանը խորհրդանիշն է, կրկնակ նշանակութիւն ունեցող խորհրդանիշ մը մարդկութեան մշակոյթին: Ֆրանսացի հօրմէ եւ լեհացի մօրմէ ծնած ըլլալով, իր հանձարին մէջ միացուց Շօփէն այս երկու ազգերուն կատարելազոյն յատկանիշերը: Սրաով Լեհաստանի, իսկ բոլոր էութեամբը ո՛չ միայն ֆրանսայի, այլ ամբողջ աշխարհին կը պատկանի, որովհետեւ Փարիզ, աշխարհիս մայրաքաղաքը, մարդկութեան մշակոյթին խորհրդապատկերն է:

Ժողովրդականը հանրամարդկայինի կարգին բարձրացնելով, ինչպէս կ'արտայայտուի լեհացի գրագէտ Ցիրբեան Նօրվիտ, ազգային երաժշտութեան հնարիչը եղող Թրետերիք Շօփէն, ստեղծիչը հանդիսացաւ նաեւ հանրամարդկային երաժշտութեան, ամէն մէկ

մարդու եւ իւրաքանչիւր զարգացեալ ազգի համար ըմբռնելի եւ մերձակից երաժշտութեան մը: Շօփէնի երաժշտութեան արժէքն է համազգային, հանրամարդկային եւ միանգամայն զուտ եւ բնիկ լեհազգային հանգամանքներն ունենալը: Եւ ահա այս պատճառաւ յաւերժացած է այդ երաժշտութիւնը:

Սակայն որո՞նք են Շօփէնի երաժշտութեան ցեղային եւ որո՞նք հանրամարդկային յատկանիշերը, պէտք է այդ կէտին վրայ կանգ առնենք ուշի ուշով:

Ութեւտասներորդ դարու վերջերը ինչպէս նաև իննեւտասներորդի առաջին տասնեակ տարիներու ցնցումը, շատ խորունկ խրամատներ ձգած է աշխարհիս մշակոյթին պատմութեանը մէջ: Քաղաքական եւ ընկերական նորանոր պայմաններ ու ձեւեր, գրադիտական ու արուեստագիտական ստեղծիչ կարողութեան նոր կերպարանքներ երեւան եկած են, առաջ բերելով հանրապետականութիւնը, հանրավարութիւնը եւ ոռմանթիզմը: Գեղարուեստի մէջ առ հասարակ, իսկ բանաստեղծութեան եւ երաժշտութեան մէջ ի մասնաւորի, ոռմանթիզմը երեւան հանեց նորանոր աղբիւրներ, հայթայթեց նորանոր ուժեր, միշտ կայտառ, միշտ հնարիչ, այն է ժողովրդական բանաստեղծութիւնն ու երաժշտութիւնը, իսկ անոնցմէ ծնած է պղպայինը:

Սակայն Շօփէն չդիմեց ժողովրդային երգերու իրը նոր նիւթ պարունակող բանի մը: Անոնք իրեն օտար, ոգւյոյն սահմանէն դուրս չին, ոգւովը համակուած էր անոնցմով:

«Գիտես որչափ կուզէի զգալ եւ յիրաւի մասամբ հասայ ճանչնալու եւ զգալու մեր աղղային երաժշտութիւնը» կը գրէր Շօփէն իր բարեկամներէն մէ-

կուն ասկից հարիւր տարի առաջ, 1831 տարւոյ դեկտեմբերին: Եւ ստուգիւ իր այս զզացմանց հետեւանքով հնարած երաժշտութիւնը կ'ապացուցանէ ըստ ամենայնի թէ աղղային երաժշտութեան ուղեւծուծն է այն:


Լսենք Շօփէնի երկասիրութիւնները եւ պիտի համոզուինք թէ, սակաւաթիւ կտորներու բացառութեամբ, ինքը ընաւ նոյնութեամբ չէ կրկնած ժողովրդական եղանակները. սակայն անոր բոլոր նուագերգութիւնները, ամէն մէկ նօթը, մէն մի ներդաշնակութիւնը, մեզ լեհացւոցս մօտիկ եւ ծանօթ, բնաշխարհիկ եւ հանկանալի են: Որովհետեւ լեհական ժողովրդային երաժշտութեան էական ու ցեղային սուանձնաւորութիւնները, անոր ինքնայատուկ նօթերն եւ ուրոյն ներդաշնակութիւնները, անոր քաղցրերգութիւնները ստեղծելու կերպերը, Շօփէնի սեպհականութիւնը եղած են: Ուստի եւ ասկից է անոր բընաշխարհայնութիւնը եւ լեհական աղղային առանձնայատկութիւնը:

Բայց մեծ սխալ պիտի ըլլար կարծելը թէ Շօփէնի միայն լեհապարերը ինչպէս Մազուրքա, Փոլոնէզ, եւն., լեհական ցեղային երաժշտութիւն են: Քըննենք անոր ուրիշ երկերը, զոր օրինակ զեղօնները (ballade), թեթեւանուագները (scherzo), քջանուագները (ronde), նախերգութիւնները (prélude), ցայզերգերը (nocturne), դաշնակութիւնները (concert), մինչեւ իսկ շրջապարերը (valse). ամէն տեղ եւ միշտ Շօփէն կը խօսի մեզ լեհական աղղային երաժշտութեան լեզուով մը: Անոր երաժշտութեան մէջ կը պարունակուի լեհ աղղին դիւցազներգութիւնը: Ան կը պարփակէ իր մէջ տիսրութիւն եւ լոիկ խոհականութիւն եւ լեհական հոգւյոյն թախծութիւնները: Կը գտնենք անոր մէջ աղղին

տառապանքը, ցաւն ու վիշտը, ըղձանքըն ու յուսաբեկումը: Կը նշմարենք հոն ուրախութիւն, կեանքի աղմուկն ու շառաչը, հրճուանքն ու բերկրութիւնները ինչպէս նաև ուժի եւ յարատելութեան պայքարի եւ յաղթանակի հնչիւնները:

Շօփէնի երաժշտութեան տպաւորութեան տակ Լեհացւոց հոգւոյն մէջ առաջ եկած զգացումները, ծանօթ են նմանապէս մէն մի զարգացեալ մարդու հոգւոյն, մօտիկ են ամէն մէկ բարզաւած ազգի հաւաքական զգացմանց, որով եւ օտարազգիներուն անգամ ըմբռոնելի է Շօփէնի երաժշտութիւնը: Այսուղիս ըլլալուն պատճառներէն մին ալ այն է, կրնանք ըսել, որ Շօփէն ջանաց չխանգարել երաժշտական մշակոյթի աւանդութիւնը, զոր իրմէ առաջ հաւաքական ճիգով մը հնարած էին երաժշտական գեղարուեստի եւրոպական ոգւոյն մեծամեծ ստեղծիչները: Շօփէն բոլոր սրտով յարեցաւ նոյն աւանդութեան, որուն մէջ մեծցած, անած, դաստիարակուած էր: Անիկայ անոր վաղեմի ձեւերուն նորեր աւելցուց, անոր հին կերպարանքը նոր բովանդակութեամբ մը լրացուց:

Ահա այս եւրոպական երաժշտութեան աւանդութեան յարմանը պատճառաւն է որ Շօփէն մերձագոյն հանգիսացած է բոլոր քաղաքակրթեալ աղդերուն: Ամենուն կը պատկանի, ինչպէս Լեհաստանի: Հանձար մըն է աղդային, միանգամայն եւ հանրամարդկային: Մարդկութեան արուեստին համար անոր կարեւորութիւնը ասով մեծագոյն է, որովհետեւ առաջին երաժշտան եղաւ որ իր երգը ազգային լեզուվ երգեց: Շօփէն եղաւ ազբեւրն աղդային արուեստի հոսանքին, որ այսօր յորդառատ կը ցայտի եւրոպական երաժշտութեան մէջ:



ՖՐԵՑԵՐԻՔ ՇՕՓԷՆ

(Բայ Արի Շէֆէրի նկարին)

Շօփէնի ժամանակակից գերմանացի երաժիշտ Բ. Շուման, օտարազգի երաժիշտներուն առաջինն էր որ մեր վարպետը իրը մեծ հանձար մը ճանչցած է: Ան անգամ մը հետեւեալ խօսքերով բացարած է իր միտքը թէ Շօփէնի երաժշտութեան ծաղկանցը ներքեւ թաքուն հրետանի մը կը գտնուի: Լեհաստանի գերութեան միջոցներուն այն մեծ ուժն եղած է որ ո՞չ միայն աղդային ողին կազդուրած եւ ամրապնդած է լեհացւոց մէջ, այլ նաև ամբողջ աշխարհի հանգէպ բարձրածայն կոչում ըրած, աղաղակ բարձած է թէ լեհաստանը գոյութիւն ունի, կ'ապրի եւ թէ չէ կորսուած, հոչակած է ան ամենուրեք արդարութեան եւ իրաւունքի ճրշմարտութիւնը: Եւ երբ հասու այն պատմական ժամը աշխարհային պա-

տերապմին, երբ ըուլոր ազգերը ազա-
տութեան պայքարի մէջ արիւնաթա-
թախ եղան, Շօփէնի երաժշտութիւնը
իր սերմանածին առատ հունձքերը քս-
դեց:

Ամերիկայի մեծահռչակ նախա-
զահը, վ. Վիլսըն, Շօփէնի երաժշտու-
թեան միջոցաւ, Լեհաստանի մեծ քա-
ղաքացի, ազգային երգի կրկին ծնունդ
տուող, բազմահանճար իգնատիոս Փա-
տէրէվսքիին մօտեցաւ եւ այս երաժշ-
տութեան շնորհիւ Լեհաստանը ի մօտոյ
ճանչցաւ: Ամերիկացիի մը ազատ ող-
ոյն մէջ արթնցուց անիկա ընդվզման
կոչը Լեհաստանի եղած անիրաւու-
թեանց դէմ եւ ամրող աշխարհի առ-
ջեւ հրապարակաւ եւ վճռարար պահան-
ջել տուաւ անոր՝ անկախ Լեհաստանի
մը վերածնունդը:

Պէտք է, եւ կ'արժէ, որ յիշենք
այս կարեւոր գէպքը: Որովհեաեւ ուեւէ
հնարամտութիւն, ուեէ հանճարեղ միտք,
ուր եւ ըլլայ իր գործունէութեան մի-
ջավայրը, ուրիշներու հետ միանա-
րար գործելով, կարող է հայրենիքին
զօրութիւնը վերականգնել:

ՊՐՈՒՆԻՍԼԱՎԱ. ՎՈՒՅՉՈՒՔ -
ՔԷՕՓՐԻՒԼԵԱՆ

(Լվով-Փոլոնիա)

1). Շօփէնի նուիրուած այս յօդուածին
հեղինակը Փոլոնուհի մըն է, փիլիսոփայու-
թեան տօքթէօր և երաժշտագէտ, որ ամուսնա-
ցած է քսան տարիէ ի վեր Լվով հաստատուած
Հայու մը, Պ. Քէօփրիւլեանի հետ: Տիկին
Քէօփրիւլեան հայերէն սորված է եւ իր ամուս-
նոյն հետ ինք եւս անդամ է ու գործակից քսանի
մը տարիէ ի վեր հիմնուած ընկերութեան մը,
որ նպատակ ունի Լվովի լեհացած Հայոց մէջ
հայկական աւանդութիւնները վառ պահել եւ
որ աւելի քան տարիէ մը ի վեր հայ կեանքի
ու մշակոյթի նուիրուած լեհերէն ամսաթերթ
մըն ալ կը հրատարակէ «Ս. Գրիգորի պատղա-
մարեր» անունով: Տիկին Քէօփրիւլեան Շօփէ-
նի երաժշտութեան վրայ գրած է՝ լեհական ինչ-
պէս եւ ֆրանսական հանդէսներու մէջ՝ ներ-
հոն յօդուածներ, ունի եւ ամրող գերք մը
(Melodyka Chopina) որ Լեհաստանի մէջ կը
համարուի ամենէն խորաթափանց ուսումնա-
սիրութիւնը Շօփէնի երաժշտական հանճարին:
Այժմ ալիկին Քէօփրիւլեան սկսած է ուսում-
նասիրել հայ երաժշտութիւնը: Այս յօդուածը,
որուն հայերէն թարգմանութիւնը հեղինակն
ինքն իսկ կատարած եւ մեղի զրկած է, Տիկին
Քէօփրիւլեան արտասանած է ուստիօի համար՝
ի պատիւ Շօփէնի Լվովի մէջ ներկայ տարւոյ
նոյ. 21ին սարքուած հանդէսի մը առթիւ, իբր
նախարան: Հաճոյքով կը հրատարակենք այս
գեղեցիկ յօդուածը զոր մեղի կը զրկէ տաղան-
դաւոր կին մը որ այնքան ջերմօրէն Հայ որքան
Լեհ կը զգայ ինքզինքը:

Մ. Խ.